

րիւ կը սկըսի մօտենալ, ու սոխակն իր աւանձնութեան տեղէն օդը կը թրթռայրնէ՝ վեհագոյն երաժշտական յարմարութեամբն, որուն ձայնին ուշադիր կ'ըլլան պարթ թռչնոց, երկրաբոյս աւրարածոց վրայ ալ կայտառ շարժում մը կ'ազդի. ծաղկանց ճիւղերը անզգալապէս՝ բայց շուտով կը սկըսին ուռիլ ու ճեղքիլ, պտկունքն գլուխ կ'արձրկեն և կենդանատու մղմամբ ածիլ կը սկըսին: Յետոյ չըջարողոր տերևոց մէջէն շառաւեղ մը կ'արձրկուի ու կարգըստ կարգէ ներդաշնակ յարմարութեամբ կ'ուռճանայ կը ստուարանայ, շուտ ու քիչ ժամանակի մէջ: Ոմանք ալ աւելի ճոխ ու առատ, սաղարթապատ ու հերարձակ ճղիկներով կ'երբրան կը տատանին: Անդիէն կակաջն, նարգէսն ու փեգենան՝ զուարթարար բուրմամբ օդը կը քաղցրացնեն: Քիչ մը հեռու՝ սիրատարի մարգագետնի մը վրայ կը խայտան արածելով գառանց ու եզանց պար մը, և հովուական սրնգին արձագանգէն հեռու չեն մոլորիր: Ո՞ր մէկն ըսեմ, հազար ու մէկ զմայլմանց ժամանակ է. տրտմութիւն ու սուգ չեն կրնար սրտիդ վրայ բռնանալ, այնքան զօրաւոր է բնութեան տպաւորութիւնն:

Բայց մենք առ այժմ թողլով մեր գեոափթիթ պարտէզը, նայինք մէկ մ'ալ հոն առաջին բացուած ծաղկին,

Ի ԺՄԻՏ ՄԱՆԻՇԱԿԻՆ

Զինչ այս նըշոյլ գեղանրսիհ նըկարէն: —
 Նախկին ի փայլ երփներանգ,
 Մինչ վերագարձ ճեմի գարուն՝
 Պարկեշան է գա Մանիշակ.
 Շունչ բընութեան սիրագեղուն:
 Իբրեւ զի բոյր անուշահոտ ընդ եթեր
 Սփռեալ՝ փառաց հանուրց հասուցին ի հրակեր՝
 Գայ պատգամաբեր:

Բաբէ. զիմրդ ի մէն թերթից շաղք կաթեն.
 Հովանաձև առկախեալ
 Ի քառաթերթ յեռեալ պարոյր,
 Եւ ըզճղիս ամփոփեալ
 Ի ձողաբարձ ցողուն հաստոյր,
 Կայ ծիծաղի գեղածըփեալ հովասուն
 Մշտազըւարձ ընդ օդ հեզիկ եւ թըրթռուն
 Հըսկող ընդ այգուն:

Հրձուանք թէ սուգ աղէ գուշակբդ այդ իցեն...
 Ո՛հ, ինձ թըւի սիրաբար
 Թէ առկայձէ սէր ի սրտի.
 Այլ յեղձեղուկ ի ախպար
 Բերէ եւ գէմըս կրկնակի:
 Ի ծիւ կայտառ ակնախրտիդ լուսաթոյր
 Վաղ թէ խամրի՝ գերկրաւ տարած ի համբոյր,
 Ո՞ր յայնժամ ինձ դիւր:

Ո՛հ մանիշակ, գու լըքելոց ապաւէն...
 Յամպրոպայոյդ ի գըռոյթ
 Մինչ նահանջին ի յետս աղմուկբ,
 Զինչ պարզութեան ի ծածկոյթ
 Դու մըխիթար խորոց ծածուկ.
 Ի փայլ տեսոյ քոյինակերպ անգորբու՝
 Կեանք դալկահար ծաղր արձակեն կենսատու
 Ի մըռայլ աղու:

Իբր ինձ ի յուշ հասակ տըխեղծ դայ աստէն.
 Այն խանդակաթ սուրբ ծիծաղ՝
 Որ յանմըրուր սահէր ճակատ.
 Հանգոյն եւ ամբ... այլ աւանդ,
 Խորշակահարբ արգ անըրկատ:
 Յոյս ապառնի լըցեալ ըզսիրտ միայն լոկ՝
 Ի ստուեր ծոցոյ ամանակին անողբ
 Թողու մէն անոբ:.....

Իբր երերուն սահեալ ամբ
 Յենու լերանց ըզբարձամբ,
 Կամ գօս տերեւ հողմազնայ
 Դօղի վիմացն ի կըցուած,
 Կամ վայրալատին
 Հանգոյն ճնճղըկին՝
 Որ ի մագլաց գիշատիչ
 Ճըռուողելով եւ ի ճիչ
 Խնդրէ գհովանի
 Թեւոց մայրենի,

Այսպէս թէ յիմ սիրտ հարցի խոռով,
 Առ քեզ, Աստուած, գիմեմ յուսով:
 Զի՛ եւս աղէ տակաւին՝
 Որ կըրէ սիրտ երկնանուէր
 Հայի խնդրել ընդ գետին
 Ըզկեանս, ըզոյս եւ ըզսեր.
 Ընդէր ոչ թիկնադարձոյց
 Երկրայնոց սուտ խըծբըծից
 Ողջունէ նա զբոցալոյս
 Արշալըրոց ցոլս ամբիծ:
 Զի՛ եւս աղէ տակաւին
 Թարթափի սիրտ ընդ գետին:

Բնութեան խորոցն ծածուկբ՝
 Առ քեզ, Տէր, չեն անբասոյգբ.
 Առ գիտութեամբդ ամենաբաւ
 Զինչ եւ իմ սիրտ իցէ բընաւ:
 Աղէ բարբառ Բարձրելոյն՝
 Ազդեա՛ եւ յիս զեթերաշունչ քո պատգամ,
 Իբր յառաւօտ գարնայնոյն
 Ծագէ զըւարթս այս մանիշակ ծաղկերամ:

Հ. ԱՆՏՈՆ ՍԻՌՆԵԱՆ